

# ԳՐԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

## ՈՒՐՈՒԱԳԻԾ

1850-1910

---

Ուրսահայը ունէր իր Մոսկուայի Լազարեան ճեմարանը և Դօրպատի համալսարանը: Յիսունական թուականին այդ համալսարանին մէջ կը գտնուէին քսան հայ պատանիներ որոնք Աբովեանին պարզած աշխարհաբարի դրօգակին տակ մտած, ընդհանուր նոր գրականութեան վերածնունդին համար կը մտածէին գործելու, և արդէն ինչպէս պատմութիւնը կը հաւաստէ, Դօրպատի հայ ուսանողները գրականութեան աշխացեր են: 1850ին Թիֆլիզի մէջ Գարբիէլ քահանայ Պատկանեան կը հրատարակէ առաջին աշխարհաբար թէրթը Արարատը ուր կը տեսնուին երիտասարդ ուժերու անդրանիկ գործիւնները. և այդ շաբաթաթիրթը նորածին աշխարհաբարին ծաւալումին մեծապէս կ'աջակցի, անշուշտ անորոշ աշխարհաբար մըն էր գործածուածք:

Այդ ատենները ասլին թուրքահայ հասարակութեան մէջ նմանապէս աշխարհաբարի պայցը սաստկացած էր. Յիուսինեան Տոքտ. Նահապէտ և Գրիգոր Օսեան ամեննէն աւելի ուժգնութէն կ'աշխատէին արդէն իսկ եղած ու գործածուած աշխարհաբարը աւելի դիւրացնելու ու կանոնաւորելու:

Պահպանողական գաւակարգը հաւասարապէս թէ՛ Յիուսաստան և թէ՛ Թուրքահայոց մէջ բուռն կերպով դիմադրած է աշխարհաբարի գործածութեան համար:

Հայաշատ գաւառներու մէջ մենք չենք ունեցած դարուն պահանջներուն համաձայն գոհացուցիչ վարժարաններ. թէ Յիուսաստանի և թէ Թուրքիայի մէջ, բարձրագոյն կրթութիւն ստանալու համար՝ ուսումնակեր երիտասարդութիւնը ստիպուած էր իր քաղքէն հեռանալու: Թիֆլիզի և գաւառի հայ պատանիները կ'երթային Մոսկուայի Լազարեան ճեմարանը, յետոյ զեր աւելի կրթուելու համար կ'անցէին Դօրպատի համալսարանը Ակիւտարի ճեմարանը որ գրական մեծ դեր մը կատարելու նպատակով զիմուած էր, առաջնակարգ վարժապետներ ունէր, բայց այդ հաստատութիւնը քիչ տեղ, ուսուցիչներու քանկած կոփները անոր քանդումին պատճառ եղան: Խասպիւղն ունէր Նուպար-Շահնազարեան վարժարանը որ նոյնպէս չի կրցաւ երկարատն գործունէութիւն մ'ունենալ, Զկար Սանասարեանը, տակաւին գոյութիւն չունէր Պէրպէրեանի վարժարանը. Թուրքահայ հասարակութեան միակ լոյսի կեզրոններն էին Փարիզի Մուրատական վարժարանը և Վենետիկի Ռաֆայէլեան ուսումնարանը, ուսկից լնիթացաւարտ աշակերտները Թուրքահայ հասարակութեան մէջ խոշոր դեր մը կատարած են ընկերական և գրական-

ուեսակէտով։ Թուրքահայը թիֆլիզի Ներսիսեան ուսումնարանի հաւասար վարժարան մը չունէր կ. Պոլսոյ մէջ։

Ազգասիրութիւնը թէ՛ Ծուսահայ և թէ Թուրքահայ հասարակութեան մէջ կարեոր պահանջ մը կը համարուէր։ Ասդին Թուրքահայը ցոյց կու տար Ծերենցը և Պէշիկթաշլեանը, անդին Ծուսահայը կը սկսէր մեծ հիացումով կարդալ Գամառ-Քաթիպպայի բանաստեղծութիւնները և Բաֆֆիի վիպակները և պատմական վէպերը։ Այս չորս հեղինակներու գրիչը կը թրթուացնէին ցեղին սրտին ամենէն փափուկ լարը - ազգասիրութիւնը։

1857ին Թուրքահայ գրական գործիչներու գլուխն կ'անցնի նախկին վենետիկեան Միհիթարեան ԽՈՐԷՆ ԱԲ. ՆԱՐ-ՊԵՏ. (1831-1893)։ Աշխատած է կրթական հաստատութեանց մէջ. Պերլինի ժողովին հայ



Ծերենց

պատուիրակներուն մէջ խոշոր դեր մը ունեցած է։ Ջրանսացի մեծ բանաստեղծ Վիկոր Հիւկոյէն գնահատուած են իր քերթուածները։ Հին դասական ոճով շարժած է իր քնարը նման նախկին Միհիթարեան տաղարաններու մէջ գտնուած ցնարեկգութեան ոճին. տակաւին գուրգուրանքով կը յիշուին իր «Քեար Պաեղիստիե», «Վարդենիք», «Ատուերք հայկականք» քերթողական հատորները։ Ազգաշունչ զաղափարներով սիրուցած է իր քնարը։ Աշրբեան Պատրիարքի աններելի վրէժինդրութեան զոհն է եղած և Համբարի ձեռքով խժաղութ չարչարանքներով սպանուած։ Ազգային ազատագրութեան մէկ զոհն է համարուած։

Ուրիշ նախկին վենետիկեան Միհիթարեան, մը Հ. Ղ. Ալիշանի դասընկեր ՏՈՒՏ. ՑՈՎՍԼԻՓ ՇԽՇԱԱՆԵԱՆ յայտնի ԾԵՐԵՆՅը որ Ա. Ղազարու նորընծայարանէն աշակերտութեան ատեն վանալիք մը Կ'ԸԱԱՅ. Փարիզ կը ստանայ թժշկական վկայականը. երկար ատեն կը մնայ Ծուսահայ հասարակութեան մէջ. Կիլիկիոյ կողմերը երկրագործական վարժարան հաստատելու համար կը թափառի. միակ նպատակն էր համերաշխութեան քարոզիչ ըլլալ իր սիրած բանաստեղծ բարեկամ Մ. Պէշիկթաշլեանի դրօշակիրն ըլլալով։ Իր այդ սիրուն հոգեանութիւնը

յայտնի է պատմական վիպասանութեանց հատորներուն մէջ: Նախարարական շրջանի պատկերներն նկարագրուած են «Երկումբ թ. դարու» վէպով, ուր կատարեալ ռոմանդիկ է: «Թորոս Լեռնին» յեղափոխական գործիչներու քարոզութեան զիրքը կը համարիմ: Անկեղծ ազգասէր, պայքարող հրապարակախօս: (1832-1888):

Պէտքթաշլեանի և Եկերենցի ազգասիրութեան կրակը կ'արծարծուէր Ռուսահայոց մէջ շնորհի Գամառ-Քաթիպայի և Բաֆֆիի:

Ազգային վերազարթումի ամենչն արդիւնաւոր գործիչներէն մէկն էր ԳԱՄԱՌ-ՔԱԹԻՊՈ (1830-1892): Իր ցերթուածները թէկ զուրկ են արուեստի հմայքին, սակայն անհունապէս սիրուած են: Իրեն առաջին



Գամառ-Քաթիպա

փառքն կը համարուի «Մայր Արաքսին» տիրանոյշ բանաստեղծութիւնը, որ ֆրանսացիներու «Մարսէյլէզի» պէս ազգաշունչ յուզիչ տպաւորութիւն մ'ունի ամէն ազգասէր հոգիի մէջ: Իր արծակ և տաղաչափական գրութիւնները հրատարակուած են երեք մեծադիր հատորներով. բանաստեղծութիւնները Պէրանժէի խրժսո շունչով գրուած են: Արձակներուն մէջ ունի գաղափարական մտքեր. նպատակն է հայուն սիրոցնել, վերածնունդի գաղափարը: Սուր, կճող լեզու մ'ունի երգիծական գրութեանց մէջ:

Աւելի գործնական դեր մ'ունի ԲԱՖՖԻ, իսկական անունն է ՑԱԿՈԲ ՄԵԼԻՔ-ՑԱԿՈԲԵԱՆ (1835-1888): Ամբողջ գործունէութիւնը շոայլած է վիպագրութեամբ. և իր ռոմանդիկ վէպերը գծեցին ապագային ճամրան, ուսկից անցան ֆարհաթներ, Ալաններ, Վարդաններ՝ յեղափոխութեան

դրօշակը շատ վեր բռնած, և ապագայի գործիչները ընդորինակեցին թափիի զիւցազներու գործը, վիպասանին ամենէն յաջող վէպը համարուեցաւ «Խենրը», ուր իրական կեանքի պատկերները շատ ճշգրիտ ու բնական յայտնուած են: «Սամուելը» զաւաճան ծնողը սէրէն վեր կը դասէ Ազգասիրութիւնը, և որդին կը սպաննէ ազգուրաց ծնողը հայրենիքի փրկութեան համար: Վիպակներուն մէջ հայրենասիրութեան թոփչը շատ հմայքու է. թափին անոնց մէջ տակաւին երիտասարդ անրջող մըն է. ամրող զգացմունք, ամրող ազգասիրութիւն է: Յեղափոխական զաղափարներու ընդարձակ ծրագիրը պարզած է «Զարակիշդին»ի, «Կայայեր»ի, «Խենր»ի վիպասանական հատորներու մէջ. «Դասիր Բեղ»ը ցոյց տուած է հեղինակին ոռմանդիկ ոճին կարողութիւնը, ուր թափին մի և նոյն ատեն ցոյց է տուած մահմետական կանանցներու մէջ վաւաշ և նենգաւոր կենցաղին նկարագրութիւնը՝ արևելեան ճոխ նկարագրութիւններով: Արովեան իր վէպին մէջ անշուշտնոր և հրապուրիչ հոգի մըն էր զրած Աղասիին ազգասէր տիպարը ստեղծելով. թափին սահմանափակուած չէ առաջին ուահվիրային ծրագրին մէջ, արուեստի և զաղափարի զարգացումն աւելի յայտնի է թափիի մէջ: Իր ոռմանդիկ գրականութիւնը կը պարտի հուրգէնէֆի, Աւալթէր Ազոթի, և Ժօրժ Մանդի հզօր տպաւրութեանց:



Թափի

Թափիով Ռուսահայ գրականութեան մէջ յատուկ ձև մըն էր առած վիպասանութիւնը, որուն աշակերտեցան Գրիգոր Տէր-Ցաւսնիւ Սելին, մատենագրութեան մէջ ծանօթ՝ ՄՈՒՐԱՑԱՆ (1854-1908): Բեղմաւոր զրիչ մըն էր. յայտնի են իր վէպերն «Հայ բողոքականի ընտանիքը», «Հասարակաց որդեգիրը», «Ըոյի ազսար», «Գեորգ Մ'արզաւունի», «Խմ կարոյիկ հարսնացուն», «Անակեալը», «Անդրեաս երեց», «Խորհրդատոր միանձնուին», «Պատկերի բողոքը» և այլն: Ծնդհանրապէս թթու ազգամոլ մը համարուած է. պահպանողական թերթերու ազգեցութեան տակ զրած է: Խննջազարգացումով ձեռց բերած է զրագէտ մ'ըլլալու համբաւը: Անմոռանալի է «Ռուզան» պատմական թատերագրութեան հրապուրիչ ազգեցութիւնը: Վիպական զրութեանց մէջ ունի յուզիչ և նկարչագեղ էլեր, և երբեմն պատկերներուն տուած է կենդանութիւն:

Աւելի բեղմաւոր գրիչ մը կը համարիմ ՍԱՐԳԻՍ ՄՈՒԲԱՑԵԱՅՆԵՐԸ ծանօթ ԱՏՐՊԵՏ ծածկանունով. Բաֆիէն յետոյ սա է որ լիովին և աւելի գիտակցօրէն վերլուծեց թուրքահայ հասարակութեան կրած հաւածանքները: Իրեն ծանօթ են թուրքերու դատարանները, վաշխառու-



Մուրացան

ներու լիակատար պատմութիւնը, աւազակներու շահատակութիւնները. Վերջապէս թուրքահայ կեանքի տխուր նկարները խոտացած են իր վէպերուն մէջ. Իր վիպասանական յայտնի գրութիւններն են « Խել կարապետ », « Այմաստը »: Հաճոյքով կը կարդացուի իր « Շուշան » թատերագրութիւնը. Ուսումնասիրութիւններն են « Խալիֆարը », « Բարիենքը », « Կարուածական ինեղիրը Արագատականում », « Խմամար » և այլն. Իր գրութիւնները ընդհանրապէս տպուած են թուսահայ « Տարագ » շարաթաթերթի մէջ: Իր համոզութերուն մէջ երբեմն շատ ուսմանդիկ, բարիզական թերթօններու ոճով հետաքրքրական: Նախնական կրթութիւնը առած է վիէննայի քանասէկ Ալբայ Գեր. Ա. Այտրնեանէն: Դնած է 1850ին Ղարսի մէջ: Խակ առաջին վէպը « Խել կարապետը » հրատարակած է 1889ին: Իր ամրող գործերը կը հաւաքէ առանձին ստուար հատուններուն մէջ, որոնց վերջերս լոյս տեսան:

Գամառ-Քաթիպայէն վերջը թուսահայերը իբրև ազգասէկ քանաս-աեղծ միշտ կը յիշեն ՍՄԲԱՏ ՇԱՀԱԶԻՖ (1840-1907): Նախ երգեց



Ատրպետ

Երիտասարդ անրջանցները, պատրանքները, ու երբ իր մէջ հնչեց Ա. Նազարեանցի «Հիւսիսափայլին» ազատ զաղափարի զոռ ձայնը, իր տեսութիւնները փոխուեցան, այլևս կը մտածէր իր ցեղին յեղաշրջումի և վերակենդանութեան գործը: «Լիունի վիշտը» բանաստեղծական գիրքը հայրենաշունչ զգացմունքով ողողուած բնագաւառի վերածնունդը կ'եւրացէ: Պայրընի «Զայրըդ Հարօլափ» գուրգուրալի ոճը և ձեր ակն յայտնի կ'ընէ այդ բանաստեղծութեան մէջ: Լազարեան ծեմարանի աշակերտ և ուսուցիչն է եղած: Բանաստեղծութիւնները հրապարակախոսի յառաջադիմութիւնը կը քարոզեն:

Գրական վերածնունդէն առաջ՝ մենց ունեցեր ենք «Աշուղային զրականութիւն» որ յատուկ շրջան մըն է, ուր փայլած են ստեղծական զմայլելի բնարերզութեան ներկայացուցիչ՝ մեր ցեղին ինքնարուի գեղեցկագիտութեան աշուղները. վերածնունդի սկիզբի օրերուն մէջ այդ սիրուն բնարներուն արձագանքը կը լսեցնէր ԱնՌԻԴ-ԶԻՒԱՆԻՆ, իրական



Սմբ. Շահագիզ

անունն էր Սերովի Լեհունեան (1846-1909): Քառասուն տարի նուագեց իր ջութակը և իր բանաստեղծութիւնները: Իր քերթուածները հրատարակուած են 1893ին «Աշրգ Ջիւանու երգերը» վերնագրով և 1900 ու 1904 երկու ուրիշ հաւաքածոյներ «Ջիւանու քնարը» վերնագրով: Ինքը պատանեկութեան ատեն կը պատահի աշուղներու խումբին, անոնցմէ կը սորվի ջութակ նուազել, կը մտնէ աշուղային խումբերու մէջ և կը սկսի ընտանեկան երգեր և տաղեր զրել: Ամէն տեղ ընդունելութիւն կը գտնեն իր նուագները և բանաստեղծութիւնները. ինցն այլ ևս վարպետ կ'ըլլայ և աշուղային խումբեր կը կազմակերպէ: Ու երբ սև ամպեր կախուեցան թուրքահայ հասարակութեան վրայ, սկսաւ քաղաքական վերածնունդի ապագան մարգարէանալ բնարի լարերուն թրթուն յուղումներով: Դրախտին հետ ալ չէ ուզած փոխել «Հարազատ մայր Հայաստանը»: Աղքատ ապրեցաւ, աղքատ մեռաւ: Երգեց սև աշբերը, երգեց հայ արիւնով ներկուած քարերը...

\* \* \*

Յեղի մը ազգային գիտակցութեան վրայ լիովին ազդելու համար միայն վէպը և բանաստեղծութիւնը բաւական չեն, կարեւոր է նաև թատերագրութիւնը։ Երբ տակաւին մեր վերածնունդի գրականութիւնը սկսնակ վիճակի մէջ էր, ամէն գրագէտ հեղինակ վէպէն ու բանաստեղծութիւնը անբաժան կը նկատէր թատերագրութիւնը։ Վենետիկի Միլիթարեան հայրերը կը սկսէին տպել և զանական շըշանակին մէջ թատերաբեմի վրայ հանել ողբերգութիւններ՝ նիւթերը առնելով։ Առտուածաշունչէն կամ ազգային պատմութիւններ։ Այդ զանական բեմին նպատակն էր արծարծել ազգասիրութիւն և կրթութիւն։

Ցանուութիւններորդ դարում՝ Լիճաստանի Լվով քաղաքի թէսարինեան կրօնաւորները բեմ կը հանեն « Ալրանի Կոյսին Հոփիսիմէ » ողբերգութիւնը, որ հասարակութիւննեն մեծ ընդունելութիւն գտած է։ Իզմիրի մէջ ուսուցիչ Անդրէս Փափաղեան՝ Մերուպանն վարժարանի մէջ աշակերտները բեմ կը հանէ 1836ին և խտակերէն կատակերգութիւն մը ձեւացընել կու տայ։ Անցեալ դարու յիսունական թուականնեն քիչ առաջ իտուսահայերը կը սկսին թատերագրութիւնը։ Գալուստ Շիրմազանեան իր տնական բեմին վրայ կը քննադատէ եկեղեցականներու և պետական անձերու թերութիւնները։

Վենետիկէն կը հասնի առանձին գրքով հրատարակուած « Խոսրով մեծ » ողբերգութիւնը, զոր կը հրատարակէր Հ. Պետրոս Մինասեան 1845 թուականին։ Այդ ողբերգութեան նպատակը որոշ էր՝ բարոյական և ազգասիրութիւն։ Առի Կ'ըլլար հայ գրականութեան մէջ առաջին թատերագրութիւնը և պատմական թատրոնի ուսհվիրան կը համարուէր։

Նոյն Միլիթարեաննէն վերջը Մուրաս ու Բափայէլեան վարժարաններէն կ. Պոլիս վերագրածող աշակերտները Պէշիկթաշլեան և Արապիոն Հէրիմեան լրջօրէն կարեւորութիւն կու տան թատերական գրականութեան և յիսունական թուականնեն՝ անոնց ազգաշունչ թատերագրութիւնները բեմերուն վրայ մեծ ազգեցութիւն կ'ունենան ազգամիրութիւն ցրտացած թուրքահայ հասարակութեան վրայ։ ՀչիթՄԵԱՆ ԱՐԱՊԻՈՆ թէ՛ իր գրութիւններով և թէ՛ թատերական կազմակերպութեամբ անհունապէս ազգած է թատերական գործունէութեան վրայ։ Ազգային պատմութիւննեն առած է թատորեկգութեանց նիւթերը։ միշտ գրարար գրած է. զասական ըլլալու փափացը ժամանակին շատ արծարծուած էր։ Գոռնէյի և Ռասինի աշակերտելու փափաց մ'ունէր ու մի և նոյն ատեն խտալացի հոչչակառ դասական թատերագրութիւնները իրեն վարպետ Կ'ըլլային։ Խնըը սիրած է հետևած է Երսրիրի և Տրայտընի։ Վենետիկի Վարժարանն մէջ 1848ին տակավին տասնըմեց տարեկան պատմի՛ կը գրէ իր « Արտաքս և Ասրեկի » ողբերգութիւնը։ Շնէի նաև ուրիշ կարգ մը ողբերգութիւններ՝ « Հարմակ և Աշխեն », « Սամէկ », « Վահրամ »։ Գեղեցկագլուխութեան հրապոյը չկայ իր գրութեանց մէջ, զուտ զասական է մնացած։ Իր այս թատերագրութիւնները և ամբողջ քերթուածները հրատարակուած են 1857ին մէկ հատորի մը մէջ ամփոփուած։ Իր դաստիարակ Հ. Ալշանը նուազներովը ազգած է անոր քննարերգու-

թեանց վրայ։ Դիցազներու ոճով գրած է իր մէկ քանի քերթուածներն, «Անդ կացցես», «Մահ ջրդառայ» և այլն։

Ունի զասական ոճով գրուած ուրիշ կարգ մը թատերազրութիւններ միշտ նիւթ առնելով մեր ցեղին հին պատմութիւնը։ Պէշիբթաշլեան և Հէքիմեան թատերազրութեանց շարունակութիւնը տուին խորէն Նարաւէյ՝ որ գրեց «Արշակ Բ.», ողբերգութիւնը և «Արաֆրանկա» կատակերգութիւնը, Պ. Գուրեան՝ «Ան հողեր», «Աներումն Անի մայրաքաղաքին Բագրատունեաց» ազգային ողբերգութիւնները, «Դուկասոփի արկածները»։ սիրահարական արկածներու նկարազիրն էր այս։ Մարկոս Աղարէկեան՝ «Գարեգին» պատմական ողբերգութիւն (1860), Թովքաս Թէլզեան՝ «Արշակ Բ.», «Ասեղուիս կոյոս»։ Գարեգին Եպսկ. Սրուանձտեանց՝ «Շուշանի Շամարչանայ»։ Եւ վենեսիկի Միհիթարեանները իրենց տաղարաններուն մէջ Կ'ամփոփեն կրօնական թատերազրութիւններ, հին զասական ոճով, ուր կայ հովուերգական գորգուրալի արուեստ մը։

Վիեննայի Միհիթարեան հայրերն ալ 1850ին թատերական գրականութեան ձեռք կը զարնեն և կը հրատարակեն աշխարհարար լեզուով փոքրիկ թատերական թարգմանութիւններ, գերասաններու անունները միայն հայացած։

Ուրեմն թուրքահայ բեմի սկզբնաւորութիւնը կատարեալ կրթական և ազգասիրական գաղափարներով յայտնուած է. զարուն պահանջը և զիտակցութիւնը ատոնց մէջ սահմանափակուած էին։ Սիրահարական թատերազրութիւնը աշխարհական ու անվայել էր համարուած։

Ծուսահյեռուն մէջ Գալուստ Շիրմազանեանէն վերջը երկար ատեն թատերական զրականութիւն չերկնար. 1859ին հարուստի մը տան մէջ երկու հարիւր հանդիսականաց զիմաց կը ներկայացուի Ս. ՎԱՆԱՆԴԵՑԻՒՆ «Արիստակէս» անունով պատմական ողբերգութիւնը. ըստ Մ. Նալբանդեանի «Առ հասարակ շատ թոյլ և զուրկ ամենայն բանաստեղծական ճարտարութիւնից»... Աւելի յաջողութիւն կը գտնէ նոյն 1859 թուականին ներկայացուած «Վայ իմ կորած յիսուն ոսկի» վուրվիլը. Իրական կեանցէ առնուած էր այդ խաղը։ Այդ կեանցն նոյնպէս առնուած են ՄԻՔԱՅԼ ՊԱՏԿԱՆԵԱՆԻ թատերազրութիւնները, որոնց բեմին վրայէն կը ծաղրէին ցած զրամապաշտութեամբ կատարուած ամուսնութիւնները. տպուած է իր «Մօցիքով» թատերազրութիւնը։ ՅԱԿՈԲ ԿԱՐԻՆԵԱՆ նոյն ատենները բեմ կը հանէ իր «Շոշանկիկ» և «Վարդան Մամիկոնեան» պատմական ողբերգութիւնները. մեծ ընդունելութիւն կը գտնէ, զի նիւթը սրտաշարժ և ազգասիրական է. Բժիշկ Ն. ՓՈՒՂՅԱՆԵԱՆ կը գրէ «Դարաւ Ղաջո» թատերախաղը ուր զիմաւոր գերակատարը հայրենիքի սիրով տանջուող Մշեցի կիվկիվն է. Իրական կեանցն առնուած է անոր նիւթը։ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԵՐԻՑԵԱՆ կը հրատարակէ «Արուսեակ» թատերազրութիւնը որ բոլորովին անկատար պատմական խաղ մըն էր։ ՄԻՔԱՅԼ, ՏԵՐ-ԳՐԻԳՈՐԵԱՆ կը գրէ «Վոյ քի իմ վլէկր», «Խոստորեակ» խոտորեակ», «Ժատ», «Նիսօի Եշնոյիլը», և ուրիշ թատերազրութիւններ որոնց թիֆլիզի իրական կեանցն առնուելով՝ լաւ պարզուած կը համարուին, և հեղինակը գնահատուած է։

Ծուսահայ թատերական ամենէն կատարեալ փառը համարուած է ԳԱԲՐԻԵԼ ՍՈՒՆԴՈՒԿԵԱՆՑ (1825-1912) որ առաջին անգամ հրապա-

բակ հանեց իր վառպվլը «Դիշերուան սարրը խեր է» (1863ին). իր զլոփի գործոց թատերախաղն է «Պեպօ»ն որ քանի մը լեզուով թարգամանուած է: Այս գրութիւնը հայ թատերական գրականութեան անզուզական փառը կը կազմէ: Այսնուկեանց ունի նաև ուրիշ թատերագրութիւններ՝ «Էլի մէկ դոհ», «Խարաբալա», «Քահեղած Օչաղ», «Ամաւիններ»: Իր գրութեանց մէջ նկատի առնուած են ամուսնութեան խնդիրները. խարերայ վաճառականները, ընկերութեան և ընտանիքի զարշելի դէմքերը կը խարազանէ թատերաքեմին վրայ: Ստեղծագործող խանգու երևակայութեամբ օժոտուած մեր ամենէն հոչակաւոր թատերագիրն է եղած:

\* \* \*

Թուրքահայ գրագէտ դասակարգը՝ թէկ գաղափարական գրականութիւն մը մշակելու անընդանըն իսկ չունենար, սակայն բարձր գաղափարներով կ'ուզէր ապրիլ:

Պէշիկթաշշեան ըրջանի բանաստեղծ թատերագիրը հաւասարապէս մոլեռնանդ ազգասիրութիւն մը կը քարոզէր. մի և նոյն ատեն Հայաստանէն ներս՝ ամէն գրողի աչքը կ'ուզէր զիտել աւերակ կեանց մը, որուն վրայ գրիշները լալկան գրականութիւն մը կը թափէին:

Ֆրանսայի մէջ բնապաշտ գրականութիւնը տիրապետող նորութիւն մը կը համարուէր. Արքիար Արքիարեան Մասիս շաբաթաթերթին և Հայրենիք օրագրին մէջ կը համախմբէր կարգ մը երիտասարդ ուժեր, որոնց տակաւին նոր ընթացաւարտ աշակերտներ՝ Պէրպէրեան և կեդրնական վարժարաններէն՝ իսկոյն կը մտնէին Հայրենիքի հովանիքն տակ և ֆրանսական նիւթապաշտ գրականութիւնը կը փորձէին մոցնելու հայկականին մէջ: Այսայն ոչ մէկը ուսումնասիրած էր իր կատարելու դերը: Այդ խումբին մէջ էր նաև Պ. Արշակ Զօպանեան, որ պահ մը Հայրենիք օրագրին մէջ գրական յօդուածներ հրատարակելէն վերջը, կը մեկնի Բարիզ, ուր կը հետեւ գրականութեան ուսումին և մի և նոյն ատեն Զօլայի, Գորէի, Բիբիսոմի և ուրիշ նշանաւոր ֆրանսացի գրողներուն հետ ունեցած տեսակցութիւնը կը նկարագրէ «Հայրենիք յին ուղած գրական թղթակցութիւններով»:

Զօպանեանի ընկերներէն՝ Ե. Օտեան, Տիգրան Կամսարական, Լ. Բաշալեան կը մնան Պօլիս և իրենց զպրոցական պաշարով օգտակար կ'ըլլան յեղարջական գրականութեան: Յետոյ ֆրանսական մամուլը անոնց գրական պաշար կ'ընձեռէր:

Կ'ուսումնասիրուին Ֆլուպէրի և թէնի գրութիւնները. Զօլա հմայքոտ կ'երևի. և մեր յիշեալ գրողները աւելի կարենութիւն կու տան Զօլայի, քան թէ Ֆլուպէրին, որ զպակիսութեան բիւրեղացած ոճի ամենէն մեծ վարպետը կ'ըլլար. Թէնի խոր զեղարուեստական վերլուծող հոգին չի ներարկուեցաւ հայ գրականութեան երակներուն մէջ:

Ֆրանսական սիրուած բնապաշտ գրականութեան մէջ, մի և նոյն ատեն շըեղօրէն կ'արտափայլէր զիտութիւն և հոգերանական վերլուծում. այդ գրականութիւնը փորձառական կեանցի լուսանկարը կ'ըլլար. մեր գրողները թեթևօրէն ուսումնասիրած են զայն. բնապաշտ գրողի

Ճգտումով՝ Արքիար Արքիարեան առաջին անգամ գրեց իր «Կատակ Ֆր» վեհնազրով նորավեպը, ուր վահրամի և Մաքրուհիին սիրատարփիկ կեանքին պատկերը իրական գոյներով խտացնելու ջանք մը ցոյց է տուած։ Այդ շրջանին՝ Տիգրան կամսարական իրբե թերթոն Արեւելիքի մէջ կը հրատարակէր «Վարժագետին Աղյուլը» ընդարձակ վէպը, որ փորձառական կեանքէն առնուած վէպերուն մէջ՝ նոյն ատեն ամենէն նշանաւոր կը համարուէր։ Արշակ Զօպանեան ալ կը հրատարակէր՝ սալոնական փորձառու կեանքէն առնուած իր «Թուիրի փառքը» որ հետաքրքրութեամբ կը կարդացուէր։ Կին զրող մը՝ Տիկին ՄԱՐԻ ՍՎԱՃԵԱՆ՝ փորձառական կեանքէն թերթոններ կը հրատարակէ Հայրենիքին մէջ և ամենէն յաջողն կ'ըլլայ «Հայունի մը ի Բարիզ» ընդարձակ վէպը։ Իրմէ առաջ կին զրող մը Պէտիկթաշլեան Մկրտիչ բանաստեղծին աշակերտուհի՝ Տիգին ՍՐԲՈՒՀԻ ՏԻՒԽԱԲ իր «Մայտա», «Սիրանոյշ», և «Արաբիա» վէպերովը՝ ընտանեկան կեանքի պատկերները կը հիւէր։ դրական նիւթապաշտ զոյները մեղմ էին. աւելի՝ ներքին հոգեկան հառաջները կը խտացնէր, բնապաշտ զրականութիւնը մեր հողին վրայ չի կրցաւ արմատ նետել։ Միտքերը պատրաստ չէին թափանցելու դրական կեանքի կնճոսու խաւերուն մէջ։ Դիտունի սուր տեսութիւնները պակաս էին վերլուծելու համար կեանքի հանգոյցները։ Նիւթապաշտ վիճապրոցը զրական ցուցադրութեանց վրայ առանց կանգ առնելու, իր երևակայութեան թելազրութեանց կ'ապաւինէր՝ վէպը կազմելու և լրացնելու համար։

Տիկին Մարի Ավագեանի նէվրիկը, իր երկրին բնատոնմիկ կեանքին բարքերովը չէ նկարազրուած։ Այն գետի մէջ նետուող շատ մը սիրահարեալներու պատկերը՝ անոր պատութեան մէջ կը տեսնուի։ Նիւթապաշտ զրականութիւնը տեղական զոյներուն հարազատութեամբ պէտք է ցուցազրուի։ Փորձառական կեանքի նկարներուն մէջ Պ. Գրիգոր Զօհրապի զոյներն բաւական հեղինակութեամբ զանգուած են. կը կարդաս իր Փօստալ՝ գիւղացի Տիգրանուհիին դէպքը կը բանայ հարուստ ընտանիքին կեղծիքի պատկերը։ Զօհրապ այլտեղ բացարձակօրէն նիւթապաշտ է։ Փորձառական կեանք առնուած ամենէն երկարացունչ վէպը կը համարուի կամսարականի Վարժագետին աղջիկը. սակայն անոր հեղինակը՝ նիւթերը ամբողջացնելու ատեն, հաւատարիմ չէ մնացած նիւթապաշտ զրականութեան պահանջներուն և աւելի ոռմանդիկ ջնարակ մը առուած է ընդհանուր բովանդակութեան։ Մի և նոյն դիտողութիւնը կրնամ ընել նաև Արքիար Արքիարեանի Ռսկի ապրշան փորձառական կեանք առնուած վէպի մասին։ Յովհաննէս Շահնազար՝ առանց գրագէտ մ'ըլլալու զրական փաստ մը տալու, իր Հայրենիքի շուրջը կը համախմբէր զրասէր լմրոստ նոր տւժեր. ատոնք էին որ փորձ մը կ'ընէին փորձառական կեանքէն վէպեր զրելու։ Ատոնք կ'աշխատէին զրագիտական գեղեցիկ ճաշակով հիւէլու իրենց գրութիւնները։ Ատոնց հոգերանութիւնը ըմբոստ էր. աղայական և կղերական երկու մեծ զասակարգերը հաճոյքը չէին դիտեր խստերախ զրականութեան շարժումը, որ նոր չէր, ան իր առաջին զարկը առած էր յիսունական թուականին, իզմիրի ազատաշունչ մամուլէն։ Հոն Գրիգոր Զիլինկիրեան 1861ին Արմենակ Հայկունիքին հետ կը հրատարակէր Ծաղիկ տասնօ-

բեայ հանդէսը, և այնքան ըմբռոտացուցիչ հոգիով մը, որ պատճառ կ'ըլլայ խմբագրին բանտարկութեան։ Զիլինկիրեան ֆրանսացի գեղեցկաճաշակ հեղինակներու՝ լամարդինի Ռաֆայելը, Միւսէի Դարուս մէկ դակին խոստափահանեցր և Հիւկոյի Թշուտառները թարգմանելով, մեր գեղեցկագիտական գրականութեան կը նպաստէ։ Սակայն իր Ռուբեռորդին ի կուտանդուուզոյին գիրքը մեծ արժէք մը չունենար նկարագրական և գրական տեսակէտով։

Ըմբռոտ գրողներու պարագլուխն է եղած նոյնպէս՝ իզմիրի գրագէտ դասակարգէն ՍՏեֆլն ՈՍԿՈՆ, որ 1842ին Բարիզ հաստատուելով, հրատարակեց տետրակի ձևով Արևելյ և Արևմուտք պարբերականները, ուր վանականներու և կղերականներու դէմ անսանծօրէն զրած է։ և մի և նոյն իրուստ հոգերանութեամբ՝ իզմիրի մէջ հրատարակած է Լա Բէֆօրմէ ֆրանսական թերթը, որուն երեսուն տարի խմբագրապեսն կ'ըլլայ։ Անմիջապէս ազգին վրայ երկար տարիներով չի կրնար ազգեւ, զի իր ընդվզող բնաւորութեամբ, կը լրէ ազգը, և բանաստեղծութիւններն ալ անտիպ կը մնան։ Այդ շրջանի ամենէն բեղուն ազտաւական գրիչը՝ նոյն իզմիրին մէջ կը կոթողանայ՝ ՄԱՏԹԻՍ ՄԱՍՊՈՒՐԵԱՆ՝ որ 1871էն սկսեալ՝ մինչ 1909 կը վարէ իր հիմաս Արևելյան Մամուտ պարբերականը, ուր կը խտացնէ Եւրոպայի Միջազգային յեղաշըրջող գրականութիւնը և փիլիսոփայութիւնը. գրականութեան հզօրապէս կը նպաստէ թարգմանելով Ուալթեր Սթոթի, Ալեքսանդր Ֆրիմա Հօր, Էլթէի, Ժիւլ Վէրնի, Խօժէն Սիրի, Վոլթերի վիպական գործերէն բազմաթիւ հատորներ. իր Հայկական և Անգլիական նամականի երկիատոր գործերուն մէջ՝ ունի մէկ բանի գեղեցիկ գրական յաջող էջեր։ Ուումանզիկ ոճով գրած է Ալեքսին մարդը վէպը, որ զեռ նոր առանձին հրատարակուեցաւ։ Մամուրեան թուրքահայ զաղափարին վրայ աւելի ազեց, բան թէ գրականութեան կամ գեղեցկագիտութեան վրայ։

Եւրոպայի մէջ Տարվին, թէն, միւսան՝ մեծդի յեղաշըրջում մը առաջ կը բերէին, իզմիրցի գրողներն Զիլինկիրեան, մսկան և Մամուրեան ալ իրենց համեստ մտաւորական պաշարովը, կ'աշխատէին անոնց յեղաշըրջող զաղափարները տարածել ընթերցողներու նեղ շրջանակին մէջ։

Սակայն պէտք է ըսել, որ ժամանակակից մտքերը՝ անոնց բարոզներուն համակրութիւն մը ցուցնելէն շատ հեռու մնացին. անոնց թարգմանած վէպերն յափշտակութեամբ կը կարգացուէին, բայց իմաստասիրական գրութիւնին անմարսելի կը մնար։ Եւրոպական մտաւոր, ընկերային և գիտական շարժումին մանրանկարը ըլլալու տկար մէկ փորձը կ'ընէին։ Եւ այդ ձգտուով կը շարժէին Արքիարեան խումբի երիտասարդ գրագէտներն, որոնց գործունէութիւնը շուտով կը ջախջախուէր։

Հ. Ա. ԵՐԵՄԵԱՆ

(Եարայարելի)